


ՈՍԿԱՆԵԱՆ ԱՍՏՈՒԱԺԱՇԱՌՈՒՆՉԸ

Ա. ԳՐՈՅ ԿԱՆՈՆԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՆ

Ուկան Վարդապետի ջանքերով հրատակուած Աստուածաշոնչը Ս. Գրոյ Կանքի Հայեցաէտէն դատելու համար նախ պէտք է տեսնենք անոր բովանդակութիւնը։ Հին Կոտակարանի բաննին մէջ կը գտննեք Հետեւել քառասուն եւ եօթ գիրքերը։ 1 Մնանդոց, 2 Ելից, 3 Զեւացոց, 4 Թուոց, 5 Երկրորդ Օրինաց, 6 Ենուայ, 7 Դատա-

որաց, 8 Հոռովայ, 9-12 Թաղաւորուաթեանց Ա. Բ Գ. Դ, 13-14 Մնացորդաց Ա. Եւ Բ, 15-16 Եղրաս Ա. Եւ Բ, 17 Նէեճի (— Գ. Եղրաս), 18 Տուրիթ, 19 Եռազիթ, 20 Եսթեր, 21-22 Մակարայեցոց Ա. Եւ Բ, 23 Յոր, 24 Մամմոս, 25 Առակը, 26 Ժողովող, 27 Երգ Երգոց, 28 Խմաստութիւն Սորոմոնի, 29 Խմաստութիւն Սիրաքայ, 30 Եսայի, 31 Երեմիա, 32 Ողբե, 33 Բարուք, 34 Եղեկիէլ, 35 Դանիէլ, 36 Ովսէչ, 37 Յովհիէլ, 38 Ամո-



ՆՈՐ-ՁԱՎԱՐԱՅԻ ԵԹԻ ՄՊՎԱՐԱՑԻ ՄԵԺՈՒԹՈՒՅՔԻ:

զս, 39 Արդիու, 40 Յովնան, 41 Միքիա, 42 Նաւում, 43 Ամբակում, 44 Սոփոնիա, 45 Անդէս, 46 Զաքարիա, 47 Մազաքիա։

Ասոնցմէ թիւ 1-14, 16-17, 20, 23-27, 30-32 եւ 34-47 մաս կը կազմեն Երրայական Կանոնին եւ կը համարուին Նախականն Գիրքեր։

Թիւ 18-19, 21-22, 28-29 եւ 33 կը պատկանին Եօթանասնից Կանոնին եւ կը նկատման Երկրորդականոն Գիրքեր։

Խոկ թիւ 15, որ է Եղրաս Ա, կը համարուի Պարականոն։

Նոր Կոտակարանի գիրքերն են Մատթէոս, Մարկոս, Ղուկաս, Յովհաննէս, Գործք Առաքելոց, Հոռվմայեցոց, Կորքնթացոց Ա. Եւ Բ, Գաղատացոց, Եփեսացոց, Փիլիպպեցոց, Կողոսացոց, Թեսաղոնիկեցոց Ա. Եւ Բ, Տիմոթէոս Ա. Եւ Բ, Տիտոս, Փիլիմոնի, Երրայեցոց, Յակոպու, Պետրոս Ա. Եւ Բ, Յովհաննու Ա. Բ Գ, Յուղայի, Եւ Յայտնութիւն Յովհաննու, ընդամէնը 27 գրութիւններ։

Ասոնց մէջ, ըստ ոմանց, Երկրորդականոն կը նկատուին Պետրոսի Բ. Թուղթը,

Յովհաննու Բ. և Գ. Թուղթերը եւ Յայտնութիւնը:

Ոսկանեան Աստուածաշունչին մէջ, Նոր Կոտակարանի գիրքերէն յետոյ, իբրեւ յաւելուածական գրութիւններ կը տեսնուին Ազդոթք Մանասէի, եւ Եղաս Դ., որոնք անլուս կը վերաբերին Հին Կոտակարանին:

Արդ, գուրու Թողլով Նախականու Գիրքերը, որոնք իբրեւ Կանոնական ընդուածած են առ Համարակ, տեսնոնք Ժիառմի այն դիրքերը, որոնք Երկրորդականուն են կամ Պարականոն, սկսելով գարձեալ Հին Կոտակարանէն:

Ա. — Տուրիք — Յաճախ կը գտնուի Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներուն մէջ, օր. Զեռ. Ս. Թ. 297, 428, 1925, 1928, 1933:

Բ. — Ցուդիք — Նորպէս յաճախ կը դտնուի Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներուն մէջ. օր. Զեռ. Ս. Թ. 297, 428, 1925, 1928, 1933:

Գ. — Մակարայեցոց Ա. և Բ. — Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներէն շատեր կր պարունակեն Մակարայեցոց երեք գիրքեր. մնացէս Զեռ. Ս. Թ. 297, 428, 1928, 1933: Առաջին երկու գիրքերը ըստձեռած են իբրեւ Երկրորդականոն, սկզ երրորդը կրնայ Համարուի Պարականոն:

Դ. — Խմասութիւն Սիրամնի. — Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներէն շատերուն մէջ կը տեսնուի այս մատեանը. օր. Զեռ. Ս. Թ. 255, 297, 304, 306, 428, 477, 540, 1925, 1926, 1928, 1930, 1931, 1933:

Ե. — Խմասութիւն Սիրամայ. — Ասիկաթիւ Սողոմոնի Խմասութիւն չափ յաճախ չ'երեքը, սակայն տեղուղի մուս դաս է Հայերէն Աստուածաշունչներուն մէջ. օր. Զեռ. Ս. Թ. 297, 501, 1928, 1933:

Զ. — Բարուէ. — Այս գիրքն ալ յաճախ կը տեսնուի Հայերէն Աստուածաշունչներուն մէջ. օր. Զեռ. Ս. Թ. 297, 304, 306, 428, 1925, 1926, 1930, 1931, 1933:

Երկրորդականոն այս գիրքերուն ներկա-

յութիւնը Հայերէն ձեռագիր Աստուածաշունչներուն մէջ ուրեմն իրաւունք պիտի տար Ուկան Վարդապետին որ զանոնք ներս առնէ իր հրատարակութեան մէջ:

Գալով Նոր Կոտակարանին, ամրողովին ապագրած է զայն, ինչ որ բնական բան մը պէտք է համարուի:

Նոր Կոտակարանի գիրքերէն եւը գրուած յաւելուածք, մնացէս յիշեցնք վերեւ, կը պարունակէ երկու գրութիւններ, Հին Կոտակարանին վերաբերեալ, որոնք են,

Ա. — Ալօքք Մանասէի, որ այս ձեւով, այսինքն իբրեւ յաւելուած կը գտնուի լատինական Աստուածաշունչին մէջ:

Բ. — Եղաս Դ. — Այս ալ Պարականոն դիրք մը է, եւ լատինական Աստուածաշունչին մէջ զետեղուած է յաւելուածարար: Ուսիկա չի գտնուիր Հայերէն ձեռագիր Աստուածաշունչներուն մէջ: Ուկան Վարդապետ ինքը թարգմանած է զայն լատիներէնէ եւ ներմուծած իր հրատարակութեան մէջ:

Այստեղ պէտք է յիշենք նաև.

Նզրան Ա. և Ա. — սկ. «Եւ արար Յովսիա Քաղաքուր զզատիկն ծեան յերուաղման»... — Այս ալ Պարականոն դիրք մը ն է, որ Ուկանի Աստուածաշունչին մէջ վերը բուագեցնք 15: Ուկան Վարդապետ զայն ներս առած է՝ Հաւանարար այս պատճառով որ Հայերէն Աստուածաշունչներէն շատերուն մէջ կը գտնուիր այն, օր. Զեռ. Ս. Թ. 297, 428, 1925, 1928, 1933: Լատինական Աստուածաշունչը այս ալ զետեղած է Յաւելուածին մէջ, Եղասիք Գ. Գիրք անունով:

Եղարկացութիւն. Ուկան Վարդապետ իր հրատարակած Հայերէն առաջին Աստուածաշունչին Համար որդեգրած է հին եկեղեցիներու կողմէ ընդունուած եօթանանից կանոնը: Ան տեղ առւած է նաև այդ Կանոնին գուրս Եղասիք Ա. և Դ. Գիրքերուն: Արաթինը առած է Հետեւելով Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներէն ոմանց, իսկ Երկրորդը ներմուծած է Հետեւելով լատինաց Վուլկաթային:

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ